

մակրական յարաբերութիւններ հիմնել ընդ  
մէջ Հին և Նոր Աշխարհին:

Իր բարձր գիտութեան համար արժանի  
մեր ամենուս զարմացման, սիրելի եղաւ՝  
հանդերձ յարգութեամբ, բոլոր անոնց՝ ու-  
րանց մենաշնորհն ունեցան նաեւ անձնո-  
վին ճանչնալու զինք:

Երբ իր յարգելի անոնք՝ մեզի անդա-  
մակցելու առաջարկուեցաւ, Ընկերութիւնը  
զգաց որ իր պատիւը կը բարձրանայ, և  
ընթերցումը այն նամակին յորում Հ. Յա-  
կորոս կ'ընդունէր այսօրինակ եղայրա-  
կցութիւն մը, առիթ եղաւ ցնծութեանց:

Իր յիշատակ մշտնչենաւոր՝ այսպիսի  
եղայրակցութեան մը, Ընկերութիւնը կը  
զրկէ զիրք մը, գետ նոր իսկ հրատարա-  
կուէ, որ կը պարունակէ բազմութիւն մը  
այն ճառերէն՝ որոնք իրը ուսումնասիրու-  
թիւնը խօսուեցան մեր բանաստեղծի գոր-  
ծերուն վրայ; Բարեհաճնեցէք, կը ինչնինք,  
գնել այս զիրքը ձեր դիւնեներուն մէջ, —  
և թող շօշափելի փաստ մ'ըլլայ այն յար-  
գանքին, զոր կը տածենք Հանգուցելցն  
համար, Ձեզ համար, Գիրապայծան Տէր,  
և մենաստանի բոլոր միաբանակիցներուն  
համար:

Սլոէպ համարձակեցանք յուսալ որ Հ.  
Յակորոս հաճի այցելել Նոր Յամաբին այս  
դասընթիր բազարը, և լսել թէ ցնծութեան  
ի՞նչ աղաղակներով կ'ողջունուի իր բարի-  
գալուստը: Այս ակնկալութիւնն հիմայ  
մեզմէ յափշտակուեցաւ. և տրտմած ու  
տիրած արդ՝ կը միանանք Ձեր բոլորիդ  
հետ, լալու համար այսքան կորուստ մը:

Թող իր ազնիւ կեանքը մեզի օրինակ  
և սփոփանք ըլլայ:

Յաւի և համակրութեան խորին զգա-  
ցումներով, յարգանքնիս մատուցանելով  
Ձեզ՝ Մեծարգոյ Գիրապայծան Տէր, և  
Ազնիւ Եղայրակիցը մեր անդամակիցին,  
կը ինդրենք որ մաղթէք մեզի խաղաղու-  
թիւն և Հաստատութիւն:

Ի գէմս Բուալինի Բըաւնինկեան ընկե-  
րութեան

Պոսդոն

1906, Մարտ 27

Դախագահն

Ճառաւել, Գուլ.

## ՀԱՅԱԶԳԻ ՄԱՆԿՈՒՀԻՆԵՐՈՒԽՆ

### ՓԱՌԱՇԹԻԿ ԶԵՌԱԳՈՐԾՆԵՐ \*

Կ. Պօլիս, Մարտ, 1906.

Ճիուլիոյ Մոնճէրի ճարտարապետին  
հետ, — որուն երեւակայութեան մէջ ար-  
դին կը ժպտին գործալոմապարտական ա-  
մենագեղեցիկ յատակագիծներ՝ պատրաս-  
տուած իտալական լ. Անտոն նոր եկե-  
ղեցւոյն համար՝ որ շուտով պիտի կառու-  
ցուի ներայի մեծ փողոցին մէջ, — և Ան-  
ձնիով Մորկի հետ, — որ ջղերու և հան-  
ճարարանութեանց ելեկտրական բարդ մ'է,  
և ծնանելիի եկեղեցւոյն համար՝ արդէն  
իսկ սափիփուեան վայելուշ ցերթուած մ'ի  
լոյս ընծայեր է, — ուզեցի այցելութիւն  
մը տալ Ռոպէրթոյ Փարտոյ իտալացւոյն  
« Արեւելան թանգարանին »:

Մահմուտ-Փաշայի խանուած փողոցն  
անցնելով, — փողոց մը՝ որ լի է՝ գետնի  
վրայ փոռուած կամ դիզուած՝ ամէն տե-  
սակ վաճառքներով, տապկուած ձուկերով,  
միանց ակնատներով, սաթէ ծխանիլիքնե-  
րով և կաթները տղայոց տարատներով, —  
և միշտ զէպ ի վեր ելլելով՝ կը հասնինք  
Ապուտ-Լիֆչնտի խանը, երկու քայլ հեռի  
Փազարի գլխաւոր մուտքէն:

Մանելով թանգարանին մէջ (որ, — աղ-  
քատ բացարութիւն մ'ընելու համար, —  
հնութեանց մեծ վաճառանոց մ'է), Մու-  
շիարապի ճերմակ վանդակասիւներով զար-  
դարուած երկայն սանդուղէ մը՝ երկրորդ  
յարկն ելանց և կ'անցնինք գեղեցիկ իրե-  
րով զարդարուած մեծ սրահներու շարք  
մը: Պարոն Փարտոյ որ մեզի կ'առաջնոր-  
դէ, զուռ մը կը բանայ և կը տանենք գոր-  
թիւն:

\* Օրագրի Խայլիոյ (Giornale d'Italia) Թերթէն կը  
թարգմանենք այս յարուածը, որ մեզի համար դրահի  
վերագրեալ տիտղոս կը կրէ. (Telai gloriosi di fan-  
ciale armene), զրուած Գiuseppе Zaccagnini:

գերու աշխատանոցը, Եէտի - Գուլէի գործատան երկրորդական մէկ տունը: Հինգ կարկանդակ (տճ. քերկէթ) առջեւ աթոռակներու վրայ նստած՝ կ'աշխատին տասնուշինց կամ քասն աղջիկներ, վեց, եօթը, տասը տարեկան, իսկ մեծագոյններն տասներկու տարուան, որոնց մեր մտած պահուն՝ և ոչ իսկ կը դառնան նայելու:

Իրենց փոքրիկ, ճերմակ և ծինափայլ թաթիկներն ամենարազ կերպով կը վազեն առէցին՝ իրեւ տաւզի մը պիրի լարերուն վրայ, մինչդեռ իրենց աչքերն երագ կերպով երբեմն երբեմն կը կարդան իրենց առջեւ կախուած փոքրիկ զարդանկարներուն ծանօթութիւնները: Մ'երենայրար կը հիւսուին գոյնզգոյն մետարսի թելեր. մէկ բոլուի մէջ հանգոյցը կը կազմուի, և զմելինը՝ որով զինուած է իրենց ձեռքը՝ զայն կը կորէ: Նոր հանգոյց մը և որդիշ հատում մը .... և այսպէս շարունակարար մինչեւ վերջ, առանց տարտամութեան և տառանց հանգստեան: Հիւսուածքը՝ հանգոյցներու շնորհիւ՝ կ'աճի դանդաղորէն, անձկատելի կերպով. և երբ փոքրիկ գորգ մը կը կազմուի, ամենածանր ուռ մը - յատուկ ձեռով մը շինուած, - կը ճնշէ, կը ճմէ յամառ կերպով՝ կը խտացնէ և կը վերածէ զայն զբեթէ անտեսանի համենմատութեանց:

Երբեմն մեծազոյն օրիորդ մը, տեսչուին, կը մօտինայ իրենց՝ երկայն և սուր մկրատ մը ձեռքն առած. մէկ, երկու, երեք, չորս՝ վստահ հարուածներ կու տայ անհաւասար հանգոյցներուն, և ահա ամէն բան հաւասարած և հարթուած է, հազարորդամետրի մը չափ ալ սիսալ չկայ, իրեւ թէ մեցինայի մը ինքնաշարժ ածելին անցած ըլլար անոնց վրայէն:

\* \* \*

Ինչպէս այդ նիհար, կիսալայրենի երեւյթով փոքրիկ արարածները կընան յաջողու շարադրելու այդ տորօրինակ հարտարապեսութիւնները՝ չափակցնել զարդերով և գոյներով, ինչ բնազդ կ'առաջնորդէ իրենց, կամ ինչ կանոն զիրենց կը

կառավարէ, և ո՞ր դպրոցի մէջ սովորած են: Այսպէս ժամանակ յիսոյ կարող պիտի ըլլանց տեսնել՝ համբերութեան և ճաշակի այն հրաշակերտները, որոնց վրայ անտարբեր կերպով հազար ուամիկ ուղեկը պիտի հանգչին:

Պ. Փարտոյ՝ հաճութեան ժպիտով մը՝ իւր ուսի ակնոցներուն միջին կը նայի մեզի և կ'ըսէ.

— Հայ որբուհիներու ամրոխ մը, վերջին գէպիրեն յիսոյ մէջտեղ մեացեր էին: Խեզ ասվեալ թաշնիկներ, զուրկ հացէ և րոյնէ, եկած Փոքր Ասիայէն և զթութեան համար հաւարուած հիւանդանոցի մը մէջ: Սակայն իրենց անմել թաթիկները զիտէին իրենց հացը շահիւ. Իրենց փոքրիկ հոռուածեր զլուինները կը ճանչնային հին փառաշոր սրու սրունակ մը, և իրենց սեւ աչքերը՝ զեռ եւս տեսիլիներով սարասահամար՝ զեղեցիկ զարդագծերու կարութը կը զգային, անոյշ գոյներու ներդաշնակութիւնը կը ճանչնային :

Այդ որբուհիներն 1,500էն սեւիլ էին. Պ. Փարտոյ, հայազգի Շակորեան հարուստ սեղանաւորին հետ՝ հիմնեց զորգերու մեծ գործատուն մը զիրենը ապրեցնելու համար. շարունակելով և նորոգելով այն ինքնամարդ արուեստը, որ զին Ապահանի մէջ, 1,500էնն, հահարասի դպրոցին շնորհիւ: Իւր պայծառութեան զագամթնակէտին հասած էր, և անտի անցած ի Տաճկաստան:

— Բանին իրենց համար նեղութիւն չէ, կ'ըսէր Փարտոյ, այլ գրեթէ հաճոյական զրօսննը մը: Եթէ Պարսկասասանի մէջ բուռ մը րըբինձի համար՝ աղջիկ մը օրուան մէջ 18 ժամ կարկանդ մ'առջեւ նստի, հսու զուարթութեամբ՝ օրուան մէջ 11 ժամ կ'աշխատի 0, 40 կամ 0, 50 հարիւորդ օրականով. բաց աստի, իրիկուան՝ որրանցը զաննալով՝ իրենը իրենց հաշուկն կ'աշխատին, իրենը իրենց համար զորգ մը կը շինեն, որուն կը նույիրեն նսեւ տօնական օրերու ազատութիւնը, վասն զի ամուսնացողին համար՝ գորզը առաջին և անհրաժեշտ զարդն է և լրումն իրեն օժիտին :

« Կը տեսնէ՞ք, այս գորզը, - և մեզ կը ցուցնէր մեսաբանակ փառաւոր գորդ մը, սահմանուած Միլանի ցուցահանդիմին համար, - երկու աղջիկ շինած են զայս՝ 4 տարուան մէջ. խակ այս միւսը - և մեր առջեւ կը փոքր ուրիշ խողոր գորդ մը՝ զրիթէ 120 ցառակուսի մետր տարածութեամբ, ճշմարիս արջեստական գործ մը, - այդ փոքրիկ ձեռքերը 14 տարուան մէջ հիւսած են զայս : Հաշիւ ըրէք թէ գործաւոր աղջիկը մէկ վայրկինի մէջ քանի՞ հանգոյց շինած է » : — Հաշիւն ըրինց, յետոյ քննէցինք և այն ճետեւութեան հասանք՝ որ 11 ժամուան մէջ աղջիկը 35,000 հանգոյց պէտք է յօրինած ըլլայ :

— Քառակուսի հարիւրորդամետր մետարէ զորզի մը վրայ՝ Եահարսակ դպրոցին մէջ՝ կ'լինային առ առաւելն 650 հանգոյց գնել, այս գորգին մէջ, - և մեզի կը ցուցնէր՝ ամենանուլը կերպով՝ հարուստ ամենիկացիի մը ապսպաննքով գործուածք, - սեղմուած են՝ 900 հանգոյց :

Եւ վասն զի կը զարմանայի ես աշխատովներուն մի քանիին չափազանց մանկահասակ ըլլալուն վրայ, Պր. Փարտոյ կրկին ժպտեցաւ և ըստաւ.

— Եէտի՞ - Գուլէ եկէք և զեռ աւելին պիտի տեսնէք :

Եւ յիրաւի, հոն հաւաքուած բազմաթիւ որբերուն մէջ նոյն իսկ 3-4 տարեկաններ ալ կային, և մեզի անկարելի երեցաւ՝ որ այդ փոքրիկները կարող ըլլային բանի մը գալ, և մտածութիննիս յայտնէցինք. բայց նա մեզ պատասխաննեց. «Փորձեցէք իրենք ալ բանի մը կրնան զալ », և եւկան : Ի՞արժէք տեսնել թէ այդ պատիկներն ինչպիսի ոգեւորութեամբ և ի՞նչ հաճոյքով՝ ժամերով ոտքի վրայ կը կ'ենային՝ կարկահին առջեւ նստած մեծագոյններուն ցով, և առանց արտեւանունց թարթելու, առանց բառ մ'ըսելու, պէտք եղած ժամանակ զյուղգոյն թելերը անոնց կու տային :

Անոնցմէ մէկուն հարցուցինք՝ թէ ի՞նչպէտէ զիտէր թելին գոյնը, զորմէնցինք այնքան վատահ երագութեամբ կու տարհիւսոյին՝ համառոտելով և աշխատանքը

պարզելով : Պատիկ աղջիկը՝ զարմացած աշխերը մեր վրայ անկից, և իրեւ թէ մեր հարցումն անհաւատալի կերպով միամիտ բան մ'ըլլար՝ աշխուժով պատասխանից .

— Ո՞վ չի զիտէր թէ կարմիրէն վերջը վարդագոյնը կու զայ :

Եւ յիրափ, իրեւ վեցերորդ աներեւոյթ զգայարանը մը՝ նախնանմանութեան ըրնազգ մը կ'ապրի այս փոքրիկներուն վրայ, դասպարհեան և գոյեի բնագդի : Եթէ մէկը ըմահանոյքով կամ համ առնելով ուզէ որ անոնց տարբեր կերպով զասաւորեն գոյները, անկարելի բան մը պահանջած պիտի ըլլայ :

Զարդանկարները կ'ընդօրինակուին գասական օրինակներու վրայէն, որոնց հնուտիններու կողովէ մը հանուած գորգեր են. կը ներշնչուին զին ձեռագիրներու զարդանկարներէն, կամ ուրիշ ո՛ւ և թանկագին առարկայէ :

Եւ ցուցնելով մեզի պողպատէ պարսկական տապար մը ժիշ գարէն, զարմանալի կերպով քանդակուած .

— Ասոր վրայէն, կ'ըսէք, գաղափարած ենց շքեղ զարդանկար մը : — Ներշնչուած ենց նաև ասոնցմէ. - և մեզի կը ցուցնէր զամասկեան դաշոյններու նուրբ բանդակները :

Երկշու ով վշտաբեկ հայ երիտասարդ մը ներկայանալով մեզի՝ Փարտոյի հրամանով՝ ակնթարթի մը մէջ գուրս կը հանէր զարմանալի նկարներ :

— Ահ, պարոններ, այս գորգերը, կ'ըսէք Փարտոյ, - և մեզ կը ներկայացնէր զարմանալի նկարներ, պատկերներով՝ ուրոց մէջ կ'անէք հետզհետէ ճոխութիւնը, զանազանութիւնը և նորութիւնը, - կարծէք թէ ասոնց չափազանց սուզ կը ծախուին . բայց եթէ զիտնայից թէ ո՞րքան տաքնապով և ինամքով շինուած են՝ պիտի զարմանայից թէ ի՞նչո՛ւ այզբան ծիւծաղական և չնչին զիններ դրուած են :

Այնքան տարի աշխատել վերջ՝ կարկահէն կ'եւլին անոնց, փայտի պէտ պինդ կ'ըլլան, և զանոնց փափկացնելու, սահուն և փայլուն ընելու համար՝ պէտք է

խաշել, այսինքն է, եռացած ջուրի մէջ լուալ Գոյները պիտի դիմանանն օգյները իրարու հետ ներդաշնակ պիտի մնան: Գործուածը անհաւասար և արտատորուած զուրս պիտի չելլէ: Ապասման ժամերը՝ տեղուած սրտադողով մը կ'անցրնենք, նոյն իսկ բազմամեայ վարժութիւնն և փորձառութիւնը կարող չեն զմեզ անտարեւութեան վարժեցնել:

« Մտածեցէք, թէ որ գորգը չյաջողի՝ շատ անզամ տարիներու աշխատանք մէ որ կը կորսուի. և եթէ ուշ դնէք, օրինակի հստար, որ միտաքսեայ 4 քիլոկրամ կշռող գորգի մը համար՝ հարկ եղած է 50 մետաքսի կծիկ գործածել, այն ատեն կը հասկրնաց՝ որ եթէ ամէն բան հաշուի առնունք՝ դրամական այնպիսի վասա մը կ'ունենանք՝ որոյ մասին անփոյթ չենց կրնար ըլլաւ: Բայց վնասէն աւելի ծանր՝ որ վերջի վերջոյ կը մոռցուի, անյաջողութեան ազդած ամօթն է:

« Պէտք է տեսնել թէ այս ազջիկներն ինչպէս կը սիրեն իրենց գործը, ինչպէս կը հպարտանան անով և իրարու կը նախանձին, ո՞րչափ եռանդուն մրցանք կ'ընեն լաւագոյնը շնչելու համար: Անանոն աշխատանք, մոոցուած ընդ միշտ և քիչ կամ բնա չվարձատրուած: Եւ ասոր համար այնքան զարմանալի է իրենց զոհը, որ իրենց կեանքն և արուեստը կը նուիրեն այն զաղափարականին՝ որով կ'ապրին. - Քիչ մը նման թերեւ կին անձանօթ արուեստաւորներուն՝ որ իրենց ճարտարութեան բոլոր շնորհըն ու փայլը ընծայեցին մարմարեայ զրուագներուն՝ որ կը պնդնեն փառակեղ ապարաններու և մեծահամբաւ եկեղեցներու ճակատները »:

Ես կը նայէի այդ արարածներուն: Նիշար, ճերմակ թաթիկները կը վազէին ազրերուն վրայ. 1,500, 2,000, 3,000 թել . . . գորգին լայնութեան համեմատ, երկու թել աւելի կամ պակաս առնուլ, հանգոյցը մէկ հազարորդամետը գուրս ընել, կը նշանակէ աւրել զարդերու չափակցութիւնը և կամ զրեն անընթեռնը դարձնել, երբ ինչպէս որ յաճախ կը պա-

տակէ՝ զարդանկարներու մէջ խառնուած են նաև Ղուրակի սողեր: Իսկ իրենց աչքերնին գոյց՝ իսկոյն կ'անէին հազարներորդ, հազար քառասնիներորդ կամ յիմներորդ թելը ճիշգ՝ ինչպէս որ զաշնակահար մը շատ շատ տարիներ ուսումն ընելէ վերջ՝ կարճ ստեղնաբանի վրայ դիւրութեամբ կը գտնէ այն ստեղնը՝ որ իւր ուզած ձայնը կը հանէ: Հետաքրքրութեան համար թեւերը հաշուելին վերջը, գտնուեցաւ որ ամենափոքը սխալ մ'ալ չեն գործած: Եւ պէտք է բան մ'ալ դիտել. գորգի մը վրայ կ'աշխատին զրբթէ միշտ մի և նոյն ժամանակ երկու հիւսողներ, մէկը աջ կողմը, միւսը ձախ: Հետեւաբար՝ չափակցութեան և զգացման, ճաշակի և նկարազրի այնպիսի հաւասարութիւն մը կը պահանջէ՝ որ երկու մասերուն մէջ ալ յօրինուածքի և զոյնի տարրեցութիւն բնա չգտնուի: Գործնականի մէջ անկարեիլ կը թուի այսպիսի աշխատակցութիւն մը, մանաւանդ երր ամենալայն գորգի մը վրայ աշխատած ժամանակ՝ երկու գործաւորներն իրարմէ հինգ կամ վեց մետր հեռի են. բայց այդ փոքրիկ գործաւորներներուն համար ասիկայ այնչափ սովորական բան մ'է և այնչափ ընտանեցած են անոր՝ որ ոչ ոք կարեւուրութիւն կու տայ:

Դուքս ելլելու ատեն՝ նորէն կը դիտէի ազջիկները: Իրենց խոշոր սեւ աչքերը, իրենց խիս յօնքերը, իրենց՝ ագուար փետուրի նմանող՝ հազիւ հանգուցուած մազերը, շիտակ թթերը, բոլորը հաստատամիտ ցեղի մը նշաններ էին: Լուրջ, արթուն, զուարթ, առանց հոգ ընելու մեր խօսքերուն վրայ՝ զոր արդէն չէին հասկնար, մոոցած իրենց թշուաւուագոյալթեան խեղճութիւնները՝ կ'աշխատէին ու կ'աշխատէին՝ ինչպէս մեղուններն անգիտակցօրէն կ'աշխատին փեթիկին մէջ՝ ուրիշներուն մեղը և մեղրամոմէ բջիջներ շինելու համար:

\*  
\* \*

Մեր զարմանքը կը տարածուէր նաև Պ. Փարտոյի վրայ. նիհար, տժգոյն և շէկ անձ մը, քառասունի մօտ, որուն չերմ

խօսքը և հազրոգական խանդավառութիւնը զմեղ կը հրապուրէին:

Իւր պատը՝ լիփոնոցի հրեայ մը՝ որ անցեալ դարու մէջ Պօլիս եկած էր, ու կեղէն ծովեր բերելով Առւթան Մահմուտ թ. և արքունական զգեստներուն համար, բարիտի չէր հանդիպած: Իւր հայրն ալ աղքատ մեռած էր: Բայց ինը՝ հաստատամութեամբ և գործերու նուրբ ճաշակով օժտուած, և արուեստի գործերու սիրահար, յաջողեր է ոչինչէն իրեն ճամբայ մը բանալ՝ յետ բազմաթիւ արկածներու: Եւ ամենահարուստ Յակոբիան սիկանաւորին օգնութեամբ՝ որուն վստահութիւնը կրցած էր շահիւ, բացած է այս մեծ վաճառանոցը՝ որ հիմայ օր ըստ օրէ կը զարգանայ և նոր գանձերով կը հարստանայ, և Ոյնեւիսակ բանգարտակ անունը կը կրէ:

Պէտք է խոստավանիլ՝ որ այս անունն իրեն շատ լւա կը յարմարի: Վասն զի այսօր եթէ ուզէ մէկը տեսնել ոչ միայն այս երկրին՝ այլ նաև ուրիշ երկիրներու հազուազիւտ իրեղինները, պէտք է որ այս գործառունն և ասոր շտեմարաններն այցելէ, բան թէ Մեծ Պազարին նշանաւոր պէկստենները:

Երեք կամ չորս տարի յառաջ գործուած արարական և պարսկական արծաթթէն անօթները, սեխերը, կողովորիկները, ճարմանդները, ամանները, գաւաթները, պնակները, զգալները ... նուրբ և ինքնավստահ ոնով քանդակուած, Պարսկաստանի և Հայաստանի և Վրաստանի լեռներուն մէջ ծածկուուր հին քաղաքներու մէջ զտնուած, կը ծիծաղին արեւելիք հազուազիւտ մարգարիտներուն, յակինթներուն, զմրուխտներուն և պերոզակներուն (Turchese) բով, որ մեծ արժէք ունին, մանաւանդ իրենց տարօրինակ կապերուն և հանգոյցներուն համար: Մէկ զարանի մէջ կը փայլվին հին Ղուրաններու էջեր և նշանաւոր բանաստեղծութիւններ, զարդարուած՝ այնպիսի նուրբ զանազանութեամբ ոսկիներու, զոյներու և նրբերանգներու, և այնպիսի ծեւերու և պատկերներու տարօրինակ ուրումներով՝ որ չեն տժգունիր ա-

մենաշնազ զարդանկարներու առջեւ, ու բոնք երեւակայուած կամ գործուած ըլւան յարեւմուտս՝ (Դերիսէն մինչեւ իւր վերջին յաջորդները:

Մէքրէի և Պատատատի և Խկոնիոյ խեցեղէն անօթները կը փայլվիլին պատերու և զարակներու վրայ՝ կանաչ և կապոյտ գոյներու որոր աստիճաններով, նախանձելով սակայն վենետիկոյ տոմակուն պատմուածներու և ինչ ինչ ջարշասներու ու սկեղէն բանուածներուն և ձեռնովայի քանի մը թաւիչներու փառքին, որոց մէջ եղրայրական փայտայնքով մը կարծեն կը սողոսկի թէ հրանի հին փառաւոր օթոց մը, և այս սիրուն գոյները և այս զանազան ծաղիկներով ու տերեւներով շնուրած զարդերը, արեւելեան ճոխութեան զրեթէ զգլիիչ բոյր ունին:

\*  
\* \*

Արոյրէ և պղնձէ կանթեղներ և ջահեր՝ պատմական զարդերով քանդակուած՝ վեր կը բարձրանան նուրբ սիւներու ձեւով, կամ առաստազէն կը կախուին՝ կազմինով քմահանոյ ողկոյզներ. բայց իրենց այնքան հազուազիւտ չեն ու կը խաւարին անհաւատալի վայելչութեամբ շնուրած՝ հրացաններու, ատրճանակներու, դաշոյններու, սուրերու հաւաքածուին քով:

Ասոր նայեցէք, ըստ մեզի Պը. Փարտոյ, թանկազին զարդերով ականակուու դամասկեան եղջերածեւ դաշոյն մը հանելով, որուն երեխակալին մօտ Առւէլէյման Միհծագործի բուդրան կար: — Մտերիմէ մ'իմացայ՝ (որովհետեւ մենք ալ մեր սոտիկանութիւնն ունինք) թէ ասիկայ Գանձիք մէջ կը գոնուէր. և առաւոտ մը՝ առանց բառ մ'ըսելու՝ Եզիպտոս զնացի, միտքս զրած ըլլալով անպատճառ զնել զափիկայ. հիմայ ահաւասիկ հոս է: Ոյս անրազդատելի զննքերը կը ծուլուէին մասնաւոր բազագրութեանց համեմատ, որոնց զաղոմիքը կորոււած է, զետնի մէջ թաղուած մետաղեայ հաւկթածեւ զնդակներ էին, և իւրաքանչիւրը նիշդ ունէր այն նիթերը՝ որ հարկաւոր է դաշոյն մը շի-

նելու համար : Փորագրութեան , զարդարանքի , ընդելուզման գործողութիւնները կ'ընէին՝ զանոնց պաղեցընելէ յետոյ :

Պր. Նովէլլի՝ հնութեանց ճշմարիս սիրահար մը ճանչցուած՝ կը գրէր Պր. Փարտոյի այցելատեղորին մէջ՝ թէ իրեն վաճառանոցը մոտած ժամանակ՝ զլուիր կը դառնար . և Ասուա Պեռնար յաճախ կ'այցելէր իրեն՝ անոր արուեստին նախանձելով , որովհետեւ... ըննադարութիւնն՝ իւր գործերուն շատ չի խառնուիր : Փիէրփոն Մոռկանը հոն՝ միայն իւր միլիարատէրի սոորագրութիւնը չէր որ կը թողուր՝ այլ վերջին անգամ երբ եկաւ՝ 1,200,000 ֆրանքէ աւելի ծախր ըրաւ : Մեկնեցաւ՝ յետ ընտրելու 8-900,000 ֆրանքաց արժողութեամբ մեծազին առարկայներ : Բայց երբ Անդիիոյ դեսպանին հետ իւր զնած առարկայներուն վրայ խօսած ժամանակ՝ իմացաւ թէ իրեն ցոյց տուած չէին ամենահազուազիւտ սափոր մը , կայծակի պէս նորէն նոյն վաճառանոցը դիմեց , և իրեն պայծառու փայլակնացայս աչքերը իւր մեծդի քթին վրայէն Փարտոյի վրայ տնկելով , բաւու .

— Դուն ինծի հետ գէջ վարուեցար . զիս ապահովուցիր թէ ամէն բան ցուցեր ես . սուտ է :

— Տէր Աստուած , ես ամէն բան ձեզի ցոյց տուի :

— Իրան :

— Ամէն բան , ինչ որ ունիմ , կամ լաւ եւս՝ ամէն բան զոր կրնամ ծախել . զան զի ես ալ իմ ճաշակս ունիմ , և չեմ փափարիր զիս ձգելու այնպիսի փորձութեան մը մէջ՝ որով պիտի զրկուիմ առարկայէ մը , զոր՝ ձեզի պէս մէկը՝ զնելու համար ամէն միջոց ունի , երբ ուզէ անպատճառ զնել :

Միլիարատէրը հանդարտեցաւ :

— Տեսնենք , Փարտոյ , ո՞ւր է քու թանկագին սափորդ :

Եւ Փարտոյ զանկայ ցոյց տուաւ :

Մոռկան ըննեց , զննեց , ուզեց զիտնալ ուսկից կու զայ և բնէ է զինը :

Ինտրեց զեռ ուրիշ երեք կամ չորս կտոր-

ներ ալ , աւելի փոքր արժողութեամբ , և ամենուն համար միասին՝ 400,000 ֆր. ալ ընծայեց անմիջապէս :

Այնազգաբանութիւնը չկրցաւ գրմագրել , և այսպէս՝ հառաչելով բաժնուեցաւ իւր սիրելի սափորին , վերապահելով սակայն ուզածին չափ անոր վրայ հիանալու իրաւունքը , ամէն անգամ երբ նիւ-Երբ երթալու առիթ ունենայ , ինչ որ տարին երեք կամ չորս անգամ կը հանդիպի :

Թարգմ. Հ. Ա. ՑՈՎՈՒԹՅՈՒՆ

## Կ Ր Թ Ա Կ Ա Ն

◆◆◆◆◆

### ԴՐՈՌՈՑԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՎԱՀՈՒԹԻՒՆ

(Տար. տե՛ս էջ 228)

Ճնշողական մեքենային զիտաւոր մասը , քիթաբերնէն վերջը՝ է խաչակը , որ թորերու օգանուցյ առաջին խողովակն ըլլալով հանդերձ՝ է նաև ձայնի գործարանը :

Խոշակը կապուած է լեզուի արմատին , կը կենայ վիզին մէջ՝ շնչափոլին անմիջապէս վրան , ողնասիւնին ու սրիսրին առջեւ : Զագարածեն է այն , և կը բազկանայ կարգ մը կոճիկներէ , որոնց միտթեամբ կը ձեւանայ տուփիկ մը՝ ուր կը գոյանայ Զայնը :

Այս կոճիկներուն երեք հասն անզոյդ են . անոնց զիտաւորն ու մեծը կը կոստի առափարիկ կամ ասպարաձեւ կոճիկ (Cartilage thyroïde) , որ կիսարաց գիրքի մը ձեւն ունի գրեթէ , և իր վրան կը կրէ տերեւիկ կամ տերեւիածեւ (Epiglottis) անուն շարժուն կոճիկը : Սա իրը ծածկոց կը ծառայէ խոշակին , և կուլի ժամանակ կը զոցէ անոր բերանը , որպէս զի կերակարի կարաներ իր մէջը չմալորելով՝ ուզգակի երթան իյան որիորը : Առափարիկին ներգեւը կեցած է մատուենակ կամ մատուենէն (Cartilage cricoïde) կոչուած ճանակաւոր բայց ճանակին ետեւ դարձած՝ կոճիկը , որուն անմիջապէս